

Հալի արիւն կը դառնայ 'ի փորին՝ հա-
պա մօրը կսկիծը բնչ պիտի ըլլար . հոս
է նկարագրութեան դժուարութիւնը ,
հոս է արուեստը . վարպետ պատկեր .
հանի մը համար կը պատմեն , թէ տըխ-
րական պատկեր մը քաշեց , ընտանեաց
ամէն մէկ անձին մէյմէկ կերպ մէկմէ-
կէ սաստիկ տրտմութե դէմքեր տուաւ ,
բայց երբոր եկաւ անոր որ ամենէն ա-
ւելի տրտում պիտի ըլլար , ձարը հա-
տաւ , վրձինը կապուեցաւ , ու այն ան-
ձին երեսը քօղապատնկարեց , նոր վար-
պետութեամբ չիկրցած վարպետու-
թիւնը ծածկելով : Խակ հոս հայկական
քնարը որ չիկրնար ան սուտ քօղը բա-
նեցընել , մօրը կիզքը կը սաստկացընէ-
խելքը կորսընցընել ու թափառել տա-
լով ինքնիրմէն դուրս ելած այն Խնվայր
վայրին մէջ , որ շատ աւելի զօրաւոր

ԲԱՅՑԻ ԽՄ ՍՐՏԻԿՆ ՀԵՄ ԱՅՍ ՔՆԱՐԻՍ ԱՌԱՋ ՊՄԾ
Հայաստանի ցուրտ սարերուն կանչէ բոլոր ,
ԵՐԲ զիմնախնեաց հրեղէն երգերն դուրս տի տայք ,
Կամ մանաւանդ ԵՐԲ տի մոտուէք զանոնք ովլ Հայք :

ՆԱՀԱՊԵՏ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Դ'ԱԴՐԵՆԵՐՈՒՆ ՀՐԱՅ ԹԵՂԵԿԱՆԵՒՆ :

ԽՍԴՈՅ հին ազգերէն մէկը սեպուած
են նաև Դ'ափոնները կամ Հաբոնա-
ցիք , որ Զինումազինի զբացի են : Խ-
րենց երկիրը որ երկայնութեան 126°
 $30'$ և 148° , ու լայնութեան $29^{\circ} 47'$
ու 44° աստիճաններուն մէջ կ'իյնայ ,
այլ և այլ մեծամեծ կղզիներէ ձեա-
ցած է , որոնց մէջ $13,000$ քաղաք կայ
կ'ըսեն և շատ գիւղաքաղաք ու գեղ .
բնակչաց թիւն ալ 25 միլիոնի կը հա-
նեն աշխարհագիրք : Կղզիներուն մէջ
ամենէն երեւելին է՝ Խիփոն , որուն ա-
նունովը տեղացիք բոլոր երկրին՝ Խիփոն
կ'ըսեն , ու Դ'ափոնն անունը իրենց ան-
ձանօթ է : Ո՞եծամեծ գետեր և բարձր

կիզք և բացատրութիւն է , քան թէ
ըսել մարեցաւ ընկաւ :

Ը ատ սրտառուց դիմառնութիւն է
սաղմոսին Տարեկուսած մնալը ատենին
մէջ , այսինքն եկեղեցւոյ դասին , և
զրքերուն հօն կուտելը առանց կարգա-
ցուելու՝ կը յիշեցընէ մարգարէին ըսա-
ծը , “ Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք
” , զիտակարանս մեր . . . զիարդ երգես
” , ցուք զօրհնութիւնս տեառն յերկիր
” , օտար ” , : Ո Երջաբանն ալ յառաջա-
բանին և պատմութեան ոձին պէս հա-
մառօտ : Խրզիչը իր սրտէն անցած սու-
րը կը զարնէ ընթերցողին սիրտը առանց
կրկնելու և շարժելու , կը թողու որ
ցաւը ինքն իրեն բանի : Խյորունկ զգայ-
մունքներ շատ հեղ այսպէս կարծախօս
կ'ըլլան :

Եռներ ալ կայ Դ'ափոնի մէջ , որոնց
մէջ ամենէն երեւելին է Խպիտակ լեռը
կամ իրենց լեզուով Վիրամայա ըսուածը ,
վրայի մշտնչենաւոր ձիւներուն համար .
Վուսիմօյամա լեռն ալ մեծ հրաբուխ
մը ունի , որ գրեթէ միշտ կը միսայ ու
երբեմն երբեմն ահաւոր գետնաշարժ-
ներով բոլոր կղզին կը դողացընէ : () Դը
ընդհանրապէս առողջարար ու բարե-
խառն է , թէպէտ ձմեռը սաստիկ ցուրտ
ու ամառն ալ չարաչար տաք կ'ըլլայ եր-
բեմն :

Հանքի կողմանէ Դ'ափոնի երկիրը
շատ հարուստ է . առատ է ոսկին , ար-
ծաթը ու գոհարները : Ո՞արքոյ Փոլոյ
վենետիկեցի երեւելի ճանապարհորդը կը
պատմէ թէ Դ'ափոնի թագաւորը ընդ-
արձակ պալատ մը ունի եղեր ու մէջը

զուտ ոսկի պատած : Խցերուն շատին յատակը ինչուան երկու մատ թանձրութեամբ ոսկի անցուցած էր , կ'ըսէ . նոյնպէս սրահներուն որմունքն ալ ոսկի պատած են եղեր , ու բոլոր պալատը իբրև մէկ մեծ ոսկի ձոյլ մը : Դրովեզերքն ալ պատուական մարդքիտ կ'ընծայեն . իսկ հողը թէպէտ անբեր է՝ բայց բնակչաց գործունէութեամբը ու աշխատասիրութեամբը զրեթէ ամենայն տեսակ պատուղ և արմակը կը հասցընէ . երևելի է իր թէյը՝ թէպէտ Հինու թէյին չասնիր :

Դ'ափոնի տէրութիւնը ութը նահանգ , ու աս նահանգներն ալ ութը մարզ կամ կուսակալութիւն բաժնուած են . քաղաքներուն մէջ անուանի է Խտոյ թագաւորանիստ քաղաքը որ միլիոն ու կէս բնակիչ ունի . Ո՞խաքոյ՝ ուր որ Տայիրին կամ հոգեորական գլուխը կը նստի . Ա, անկազաքի՝ որ 60,000 բնակիչ ունի , ու եւրոպացի կամ օտարազգի վաճառականք ինչուան աս քաղաքս կրնան գալ . անկէ առաջ անցնելը խրստիւ արգիլած է :



Դափոնացի աղնուական :

Դ'ափոնցիք բնութեամբ հպարտ , վառվուուն , խելացի , քաջասիրտ ու գործունեայ մարդիկ են . հագած ըզգեստնին պարզ ու մաքուր է , ձեռուընին ալ երկայն ձեռնոցներ կ'անցընեն . Երիկ մարդիկ մազերնին կը գերծեն , միայն գաղաթնին զիսակ մը թողլով , ու Ճամբորդութեան ատեն գըլուինին յարդէ հիւսած գտակ մը կը դնեն . իսկ կանայք միշտ երկայն մազ կը թողուն . ոմանք ալ ակռանին սե կը ներկեն ու յօնքերնին կ'ածիլեն . ասանկ շատ մասնաւոր սովորութիւններ ունին , որով Միփոյ ուրիշ ազգերէն ալ շատ

կերպերով կը զանազանին : Դ'ափոնցւոց ծագումը կամ սկզբնաւորութիւնը որոշ չգիտցուիր , ու Ո՞ողոլի ցեղէն կը սեպուին : Զինացիք կ'ըսեն թէ իրենց մէ ոմանք գաղթական անցեր են Դ'ափոնի կղզիները աս պատճառաւս . իրենց թագաւորներէն մէկը անմահութեան կամ երկարակեաց ըլլալու դեղ մը ուզելով գտնել , իմաստուն ու խելացի մարդիկներու խորհուրդ հարցուցեր է աս բանիս վրայ . անոնցմէ մէկն ալ թագաւորին բռնաւոր կերպերէն ձանձրացած ըլլալով՝ Զինու երկրին մօտերը անբնակ կղզիներու մէջ խոտ մը կայ ըսեր

է , որ աս բանիս կրնայ գործածուիլ , բայց ան աստիճանի փափուկ է աս խոտը որ քաղաքներն պէտք է , որ մանր տըղաք ու աղջիկներ ըլլան . ուստի թագաւորին հրամանաւը 300 մանչ տղայ և նոյնչափ ալ աղջիկ առնելով՝ Շափոնի կղզիները անցեր է , ու անոնցմով ան երկիրը շենցեր ու բազմամարդացեր է : Շափոնցիք թէպէտ աս պատմութիւնը իրերև ստոյգ կը պատմեն՝ բայց չեն ընդունիր թէ իրենց սկիզբը անոնցմէ առաջ եկած ըլլայ . վասն զի իրենք իրենց սկզբնաւորութեան պատմութիւնը ան աստիճանի հին կը սեպէն որ հազարաւոր տարիներով արարչութենէ առաջ կ'իյնայ : Իւելի ստոյգ կամ հաւանական կ'երենայ ումանց ըսածը , թէ Ծինմու անունով մէկը Քրիստոսէ 700 տարիի չափ առաջ սինէացի գաղթականներով՝ Շափոնի երկիրը անցաւ , ու հոն կարգ ու կանոն դնելով տէրութիւն կամ թագաւորութիւն մը ձեւացուց , որուն գլուխը ինքը եղաւ . բայց որովհետև կրօնական կարգերն ալ հաստատողն ինքն էր՝ անոր համար թագաւոր և միանգամայն Տայիրի կամ քահանայապէտ ըսուեցաւ : Ծինմուի մահուրնէն վերջը մէջերնին խոռվութիւններ ու երկպառակութիւններ ելլերով՝ Տայիրի իշխանութիւնը երկու բաժնուեցաւ . հոգեորականը իր ձեռքը մնաց , իսկ քաղաքական կառավարութիւնը ուրիշի մը յանձնեցին որ իրենց լեզուովը Վրայուածական կամ Անդառական կը կոչուի :

Շափոնացւոց տները երկայարկ ու ընդհանրապէս վայելուչ ու բարեձեեն , պատուհաններուն՝ ապակւոյ տեղ՝ տեսակ մը թափանցիկ հաստ թուղթ կը գործածեն : Երկրագործութիւնը , ինչպէս որ վերը յիշատակեցինք , մէջերնին շատ ծաղկած է , և ինչքուան լերանց գլուխները մշակուած ու բարերեր են : Խակ Ճարտարութեանց կողմանէ Ծախոյ շատ ազգերէն վեր կրնան սեպուիլ . անուանի են իրենց յախճապակիներն , կապերտները ու զէնքերնին , միայն վաճառականութիւնը շատ ետ մնացած է՝ Հոլանտացւոցմէ ու Զի-

նացւոցմէ զատ ուրիշ ազգաց հետ հազրդակցութիւն չունենալուն պատճառաւը : Կիտութեանց մէջ ալ այն չափ առաջ գացած չեն , ու այբուբենի գործածութիւնը Ծինացւոցմէ առերեն . բայց 810^ն ատենները իրենցմէ մէկը ուրիշ նոր տեսակ մը այբուբեն հնարեր է , ու ան սկսեր են գործածել . նոյն ատենները ուրիշն ալ նոր այբուբեն մը գտեր է , որ մէկալէն աւելի դիւրաւ կը սորվուի կ'ըսեն . բայց իրենց մէջ ինչուան հիմա աս իրեք տեսակ այբուբենն ալ միապէս յարգի ու գործածական է :

Խօսած լեզունին գրաւոր լեզուներնէն շատ տարբերութիւն ունի . գրաւորն ալ նոյնպէս երկու բաժնուած է , որոնց մէկ տեսակը սրբազնն բաներու վերաբերեալ գրուածոց մէջ կը բանեցընեն , մէկան ալ ուրիշ որ և իցետեղեկութեանց ու գիտութեանց : Իրենց մատենագրութիւնը ձոխ ու հարուստ է կ'ըսեն , մանաւանդ պատմական գրքերու կողմանէ . բանաստեղծութիւնն ալ բաւական ծաղկած է մէջերնին , ու արձակ գրուած բաներու մէջ ալ փափուկ ներդաշնակութիւն մը կայ . ափսոս որ գրքերը տէրութենէ դուրս հանելը արգիլուած ըլլալուն՝ եւրոպացի իմաստունք չեն կրցեր որոշ տեղեկութիւն մը ստանալ իրենց ուսումնական վիճակին վրայ : Շափոնացիք տէրութեան մէջ վեց անուանի համալսարան ունին , որոնց մէջ կը սորվեցընեն պատկերհանութիւն , քանդակագործութիւն , երաժշտութիւն , և այն . կը պարծին թէ վառողը իրենք գտեր են , և թէ տպագրութեան արուեստը ԺԴ դարէն 'ի վեր ծանօթ է եղեր իրենց :

Կրօնքնին կուապաշտութիւն է , որ իրեք աղանդ կամ պաշտօն բաժնուած է . առջինը կ'ըսուի Ախարէան կրօն կամ Պաշտօն երկնային հոգւոց , որոնք երկնային լուսոյ հոգին ամենէն մեծ ու զօրաւոր աստուածը կը սեպէն . ունին նաև պատերազմի աստուած մը , որուն

որ թագաւորը միշտ պատգամ կը հարցինէ . ասոնք առաքինի և բարի մարդկանց հոգիներն ալ կը պաշտեն , ու երբեմն երբեմն պտղեղէններ , հաւկիթ ու ձկներ անոնց ընծայ կ'ընեն . հոգւոյ անմահութիւնն ալ կ'ընդունին , և իրենց ամէն կուտուններուն մէջ մէյմէկ հայել կը դնեն , որպէս զիներս մտնողը մէկէն միտքը բերէ թէ աստուած ամենատեսէ , և մարդուս սրտին մէջ եղած պղտի արատներն ու թերութիւններն ալ որոշ կը տեսնէ : Ի՞ս աղանդին հետեւողները երթալով քիչնալու վրայ են , ու Տայիրին ալ որ ինքնքը երկնային լուսոյ հոգւոյն ցեղէն եկած կը սեպէ , աս աղանդը թողուցեր ու Պուտտականը ընդուներ է : Ի՞ս երկրորդ աղանդը որ Արխատոսի ջարուն Ճափոնի մէջ մտաւ , հիմա ամենէն աւելի ընդհանուր կրօն սեպուած է . իրենց ամենէն երեւելի կուտունը Ո՞խաքոյ քաղքին մէջն է , ուր որ մեծ զանգակ մը կայ կ'ըսեն՝ որուն նմանը աշխարհին երեսը չգտնուիր : Իսկ երրորդ աղանդը Լոնփուկիոսի վարդապետութիւր կամ անոր մէկ տեսակն է :

Ի՞սկէ քանի մը դար առաջ՝ հոգեսէր քարոզաց ձեռքով՝ քրիստոնէութիւնը մտաւ Ճափոն և շատ ալ ծաւալեցաւ . բայց չար ու նախանձոտ իշխաններ ու քուրմեր միացած թագաւորին դէմ ել Ելով ամէն հնարք բանեցուցին և բոլոր քարոզիչներն ալ հաւատացեցին , որոնց պատմութեան մէջ փառաւոր իշխատակ մըն է վերջի դարերուս մէջ : Իսայց խաւարասէրները քրիստոնէանները Ծնծելէն վերջը երդում ըրին ու դրեցին որ քանի որ արեւ երկինքն է՝ քրիստոնէայ մարդ ընդունին :

Իսուավարութիւնը բացարձակ միապետութիւն է . բայց թագաւորական հինգ գաւառներէն և ուրիշ քանի մը քաղաքներէն զատ՝ ուրիշ ամէն գաւառ կուսակալութիւն իրեն առանձին իշխանը ունի , որուն ընտանիքը թագաւորին քով պատանդ են , ու ինքը ստիպուած է՝ տարւոյն հինգ ամիսը կը լուսական պատասխանատու ու երաշխաւոր է . սովորական պատիժներն են բանտ , աքսոր ու մահ : Իրենք ընդհանրապէս խաղաղասէր ու հանգարտ բնաւորութիւն ունին . զիշեր-

թագաւորական քաղաքը գալ ու հանընակիլ : Ի՞ս կուսականները զրեթէ թագաւորէն բոլորավին անկախ են . թէ պէտ և թագաւորը կամաց կամաց անոնց իշխանութիւնը ու ազատութիւնները ամփափելու վրայ է : Ուագաւորը ժողովրդեան մէջ մեծ պատիւ ունի :

Իսկ Տայիրին եղած պատիւը թագաւորին պատուէն ալ վեր է . անանկ որ ինքը ոտքը գետին դպցըննեն ալ իրեն անարգանք կը համարի : անոր համար տեղ մը երթալ պէտք որ ըլլայ , փառաւոր գահաւորակի մը վրայ կը նստի , ու ծառաները զինքը ուսերնուն վրայ առած՝ ուզած տեղը կը տանին . բայց որովհետև իրեն երեսը տեսնելը մեծ մեղք սեպուած է , ուստի տնէն դուրս չելած մունետիկները բարձր ձայնով ժողովրդեան կ'իմացըննեն որպէս զի իր անցնելու ձամբայէն մէկը չանցնի :

Իր ցեղը ամեննեխն չպակսիր կ'ըսեն Ճափոնները . ու ինը անգամ կարգուելէն ետքը թէ որ իննէն ալ տղայ ըունենայ , Ի՞ստուած երկնքէն տայիրին պարտէզը տղայ մը կ'ինջեցընէ կ'ըսեն . իր մահուընէն ետքը իշխանները մէկէն անոր տղոցը մէջէն օրինաւոր ժառանգը իր տեղը կը նստեցըննեն . բայց երբոր տղաքը բազմաթիւ ըլլան՝ ու յաջորդութեան վրայ մէջերնին կուր բացուի , կարգաւ ամէնն ալ քանի մը տարի տայիր կ'ըլլան , և օրինաւոր յաջորդը ամէնն ետքը նստելով՝ ինչուան մահը անփափոխ կը մնայ իր իշխանութեանը մէջ : Ուագաւորն ալ պարտական է ամէն բանի մէջ տայիրին խորհուրդ հարցընել , և ամէն տարի առատ պարգեներ կը խրկէ իրեն :

Ճափոնացւոց օրէնքները շատ խիստ են , ու պատժելու ատեն ամեննեխն խտրութիւն կամ աշառութիւն չեն ըներ , որ ըստ ինքեան գովելի բան է . միայն ան է գէշ որ ամէն մարդ իր դըրացւոյն գործոցը պատասխանատու ու երաշխաւոր է . սովորական պատիժներն են բանտ , աքսոր ու մահ : Իրենք ընդհանրապէս խաղաղասէր ու հանգարտ բնաւորութիւն ունին . զիշեր-

ները ապահովութեան համար քաղ-
քին փողոցներուն մէջ պահապաններ
կը պտըտին , և ամէն թաղ առանձին
դուռ ունի զիշերը գոցելու համար :
Խրբոր օտարական նաւ մը քաղքի մը
նաւահանգստէն դուրս ելէ՝ լրտեսներն
ու պահապանները բոլոր ոտք կ'ելլեն
սները կ'երթան , թաղերուն դռները
կը գոցեն ու ամէն զգուշութիւն կ'ընեն
որպէս զի ըըլլայ թէ մէկը փախչի :
Խրազի մը մէջ կռիւ որ ելէ՝ պէտք է որ
բնակիչները մէկզմէկ հանդարտեցը-
նեն . ու ինչ և իցէ կերպով թէպէտ և
ակամայ մարդասպանութիւն որ պա-
տահի , մարդասպանը մեռցընելէն ետ-
քը իր տանը մօտ եղած իրեք տան ըը-

նակիջներն ալ տներնուն մէջ ամիսնե-
րով կը փակեն :

Դ'ափոնացիք շատ աւելորդապաշտ ու
միամիտ են . իրենց քրմերուն խօսքին
մտիկ ընելով՝ աշխարհէս ազատելու և
անդիի երջանկութիւր վայելու մոքով՝
կամաւ ինքզինքնին կը սպաննէն . եր-
բէմն ալ շատը մէկտեղ ծակ նաւակի
մը մէջ կը մտնեն ու երգելով ու խնդու-
թեամբ ծովուն տակը կ'երթան կը
խղդուին . ոմանք ալ իրենք զիրենք պա-
տի մը մէջ հիւսել՝ տալով՝ անսուազ կը
սատկին . ոմանք ալ իրենց կուռքերուն
կառացը անսուին տակը կը պառկին , որ-
պէս զի կառքը վրաներնէն անցնելով՝
իրենց աստուծոյն զոհ եղած սեպուին :



Դ'ափոնացիք շինուագի :

Դ'ափոնացոց զինուորական ուժը ո-
րոշ չիտցուիր . խաղաղութեան ատեն
100,000 հետեակ ու 20,000 ձիաւոր
զօրք ունին , կ'ըսեն . իսկ պատերազմի
ատեն ինչուան 368,000 հետեակ ու
33,000 ձիաւոր զօրք մէկէն կրնան
ոտք հանել . գործածած զէնքերնին է
աղեղն , հրացան , նիզակ և այլն . զի-
նուորաց հագուստը հոս դրած պատ-
կերէն աղէկ կ'երենայ : Ա'ծ թնդա-

նօթներ ալ ունին , բայց գործածելու
կերպը աղէկ չեն զիտեր . իսկ ծովային
զօրութիւննին ատենօք աւելի անուա-
նի էր , բայց հիմա շատ ընկած է , և
ունեցած նաւերնուն թիւը հազիւ 90⁶
կը հասնի :

— — — — —